

— 1 ներուի մշջ սասկաբ սպասութեան մը գա-
տառառն է զա : Մանինկ անունով մէին ու իր կինը
շատ քաղաքավարութեամբ լրացնացի ու . Օ'գոն-
նորը աներնին հրամիրու է ին : Ընկց եղաք Պ.
Օ'գոնոր յանկաբ ակի աներթեացի եղա , որովհե-
տեւ աս անգութ ամեւսները հրամիրուած էի : Ինն
փոք ինեպով՝ զամփիս չափաչափ սպասնեցին , մար-
մինն առն պահեցին ու զբան չմարած կիր (չիձէ)՝
իշխացին որ կերպարանիր արուելով ով ըլլայլ չ-
մացուի : Առնինինին կինը նաեւ գոյցեր Պ. Օ'գոնորին
ընակիրանն անոր նուշ քը կողմեր է : Առանինու-
թեան մարդիկը շատ արթու և գանուելով նոյն մար-
դասպանները դաման բանեցին , որոնք հարցա փորձի
մշջ գրիւ ապարատ ցուցաւ ելով՝ մահուան կ առապար-
առու եցան :

— Ա ս օքերո փառապատ մը իր սպասութակ բնակացրին զշհ եղաւ : Ասիկու ամէն տարի երկույ Համբորդ ա թիւն մ' ընելու սահմարտթիւն ուներ, բայց ձևերայ եղին պանպես ծածուկ կը պահէր որ ին զրադիմները Ալեքսանդրն կամ Քեղոսապարկէն Հայ սած Նախարարութ կ' իմանացին թէ տերեւնին ար է եղիք : Աս մարդո քիւ մը տան յառաջ զարձեար աներեւ պիտի եղաւ . իրեները կը յուսպին որ Կա բարպայի մայրութագներուն մէկն անոր վայ յար կ' առեն, բայց աս անդամ երկոյն տան յըտընի պարտադի ելա, . եւ վերդասպէս իմացան որ Գանեա մաղճարու պէտանու երան է :

— Երանեսոցի յուրերը միմիմ արտկան չեն : —
Կիմա ական խնդիրնեան, աղյառու մեռան ու հրա-
մանը ուժի մաս վայ բարօյական ինքնամակի հեր կ'աւ-
ելոց . սպանութիւնն ու յափշտակութիւնը շա-
մազա՞մ կը պատահիմ, օրէնքներն ու կարդ երը գո-
րաքիւն չունեն : Աս ամեն որպահառներն համար-
ուրիշ տարբներուն հոմեանառը եամբ շատ տևելի
մորդիկ եղանակայէն կ'ելլեն ու Ամերիկա կ'ը գոլ-
մեն : Հոգաստերներն աղյատ վարձակալենք բուն խիստ
միմահը քիչ մը մեղմացնելու . համեր՝ տարեկան
վարձքը 0/0 10, 15, 20 ու մինչեւ 25 մար խօսու-
ցին . բայց աս դաշտմի որ եահընթաց դիզուան-
որպահերնին ովորդ հասուցանեն : Սակայն դեռ
շառեցաւ որ տափկա երեւելի ազգեցութիւն մ'ը-
րած բլուզ :

տուիր, Եւ բարս ց պատկանութեան մէջ նկած ժա-
զամանակը կը նուն լուրդ պատրիարքութեա պատուի. Հ
բարգային թշնամութեան մէջ հաստատել. Առոր համա-
տանական գարբանք չէ որ ամեն կորցի մազդի և
կոչուած Վահ միացան ու բավարարութեա Զախար պատիկա-
կութիւն որենուդիր մարդութեան մէջ մէջ դարսթիւն կ
ցացընէ. Եւ իսաւագարսութեան հետ միաբան է
լուսց Վազգինարի միջնադիր ատիկայ աղլեկ գործունեցի-
կաթում անին:

Գ. Ե. Ը. Ա. Կ. Կ. Ե. Ը.
ՊՐՈՒՆ. Պիրլին, Հակոբեակի երի 26: պատշի խոր
հրացանացի ուսար երեւելի որոշում մ' լրա, որու
նոյնիոց՝ հօսակղաց միքրին նորհրդատանը միա
ազնուականներէ համ թադառորէն ընտրուան մար
գիկներէ պիտի շրադիանայ հարդ երիք մաս
երկաքը զառանձներուն քաղաքացու կրպանն
եղած խորհրդականները պիտի որ ընտրեն, ու միան
մէկ մասը ամենէն շատ առ ըր տուող (ամենէն հա
րուս) չպատճեներէն պիտի որ սպա:

— Վասրիայի ու Պրովեն միջ Անգլիական ժողովութիւն

30/ն եղած գոշնակը թուժեան միաց դարձեալ վա-

խեր կը տարածուին, որովհետեւ Պյուջը զարձեա
կը ջանաց որ Գերմանիայի ժողով աւրամբիւններ
իրեն հետ աւելի մերձաւորապէս կապէ, եւ ա
լինածանու ալ հրատապնից որ իրեն հետ միաբա
նիլ ու զող աւրամբիւնները Յանուարի 15ին կը
փուրդ քաղաքը պատգամաւոր խուրեն, և Հա
յուղ հրդարան մը կայուցանելով՝ Դերմանիայի մրու

թեան ինպրեյն վաց խօսեն : Համակական շերտեա
որ Վասպիս տոփկա թողու, եւ ասոր հետեւու
թիւնը հիմակա լնէ գուշակեց շատ զժամբին է
— Պրուշին Տանիմարդացի Շետ Ընդդիկ-Դուռ
շդային զքսութիւններուն վաց հաստատած ուժա
մանակինց զայնազրութիւնը յաջող Ելք մը չու-
նէ յաւ, որովհետեւ երկիրը բաժնելով՝ մէկ մաս
փերամանիցի մէջ պահեն ու մէկալ մասը գործ
հանելը ոչ Տանիմարդացի կառավորութիւնը, ոչ
ոչ տեղացիները գահ ըրաւ : Հիմնէ նացուն կի-
րեաց, Տանիմարդացի թաղաւորը կը պահանջէ ո-
ամրուց երկիրը իր ձեռքը յանձնուի ու բնիք ազա-
տական կարգ աղքա թիւններայ կառավարէ : Ա
մանը նաև հաստատել կուզեն թէ Տանիմարդաց
թագաւորը նորէն պատերազմ բանալ ուղած ըլլա-
րաց ասիկա շատու գուեցաւ :

ՊԱՏԻՒՅԵՐ. Հաստիղաց կատարութիւնը Հռկ
տեսքերի Ֆիզիկապիայի ու Որոշչի մէջ հաս
տառութեած գաղանաց ու մէկան ռասնակիւթ է զար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՐՐԻ ԹԱՎՈՅԻ ԱՐԴՅՈՒՆ

եր որ Հքից թաղին (Անտո) մէջ ի՞նչ կը զունի բաներ ուսչուած են։ Անձներ ասկից տոնին ամենելով՝ պկառ ևտեւէ ի ինալ որ նոյն Հքից թաղ որ իբիսները՝ հին սովորութիւն համեմատ՝ գոյուի։ Քայսնի է որ յառաջադրյա ամեն իբրիկուն մաս նաւոր մօրդիկ նոյն Հքից թաղը կը զորեին, պշեպէ որ գիշերը մշցները պրսիներօսն հետ ամեն. գիշուրդակցութիւն չին անենապ պիստ թու առ սօրութիւնը մերցցու յ բայց ասկից զրեմէ տար մը յասած շատ մը խոս ավալարաները շփոթութիւններ հանելով։ Կ'ու գիշին կառավարութիւնը սովորել ու տորէն հին սովորութիւնը դրուի։ Սակայն պիստ թ. ի եւ իբ Խոսսի պաշտօնելին հաստատութիւնը առնելու խորհուրդը պարագի հանեց ։ պաշտօնեան՝ շփոթութիւն հանողները բանել տարած՝ վարմին գատուածն բնել կու տար ։ Եւ բան դրս սինութիւնը կ'ի մայու ենին ինչ որ մնիք ըստանուէր։ Արդ Հօնութեմերերը Հին Կայսիացի քարոզ բողոք նոյն մազը պաշարեց մշցնենքուն գուրու եւ լուցը բոյցովնեն սրբեցածու ։ ունի բան մէջ սկսաւ խորո քննութիւն ըլլազ Ան ունին արծութի ամենները՝ որոնց վոյց որ աղջատութին շանը շյոր՝ ժողովցին առնին, նոյնպ զեւսանդիները, Ֆրիիին դները եւ մինչեւ ազգ թանողներուն մէջ հին ժամանակի մեր դոքան ծուած զարգերն առնին տարին։ Արտադաշոյ լոսկից ասնոք դրւեցն եաւէն կը զուուց թէ կարիքի է ու Հքից թաղին մէջ մնացէն նուու քաղցրին ու իր հոգմերը գոյցուած բաներ դանուին ։ կընայ ըլլու ու հոն ոյ հւաօֆի ուրիշ կոսմեր ոչ գոգիք ու շարա գործներ ուսկուրտան ըլլան։ Ի միջաց այս ամեն նոյնին ասիկա չէր կընապ պատճառ ըլլալ բոլոր մէ թաղ մը որուն մէջ շատ պատճառառ վաճառ ակնեները կը գանուին, աւազակներու բնակարանի տեղ գներ եւ պանքեր բոլոր բնուիկները նախատե՛։

Վասնեկ գժբախու գէսպէրը բայխաւորուար անկիր կը պատահին որ Հռոմի մէջ երկու ոսուիկանն իիւ կայ, մէկը Դադցիացւոց մէկայլ ըուն Հո ոմի կատա լսութենան, որոնք իրարու հակառակ կը գործեն

Առաջին առ Եղիսաբեթը
մահացաւ Անգլիական թագավորի 27-ին առաջ մ.ի Հրա.
խրանչական կը համաց որ Անգլիացի համար խորհրդը.

* See Chapter one regarding the 30 types of flora.

գակցութիւն (consulto) մը զրտի, որի որ մէկ զահ
երեց, մէջ խորհրդական եւ մէջ գուցչառու (re-
ferendario) պիտի ունենալ: Առ խորհրդական
թիւնը իր կարծիքը պիտի ուսու սրբազն առաջարկն
թիւներան եւ բնշանար կառավարութեան վե-
րաբերեալ գործքներն լուս: օրինաց մէջ ծագ առ
արակյաներուն լուս: Հասարակութեանց սահման
ներաւն լուս մէջ եղած առեն: զաւանակոն խոր-
հրդական բարձրագույն պարհի, և մարդի, և միաժա-
մկան ան ունեն բաներուն լուս՝ որոնց համար թու-
գաւորը անոր կարծիքը կը հարցնէ: Կնապէս այսպէս
է առ խորհրդական մէջ ան կարծիքը՝ միոյն խորհրդ
զառակ է չէ իմ որացի: առ Հակուեմի երեք Մին արուած
ուրիշ մէկ հրավարապէտ մը՝ պիլանձների զօրապէտը
Ամբողջութ առաջանակեալ լուկշանուր կուսակալը
անուանուեցաւ:

Digitized by srujanika@gmail.com

Ենթադրություն պահեց Հայութիւնը ի 10ին ասմէկ կը զըւ: «Ենցած երեքավթին՝ որը՝ Հոկտեմբերի 16ին՝ բարձրապատճ կուտան է Քենտունին՝ որի որ Սույնիանէն է իրրեւ, որուացը կարդի գեւապոն կայսեր խառ բառած էր, մեծամիան կայսրն առանձնաւ, կան աւտուութեան ընդունաւեցու: Բարձրապատճ գեւապան կայսերական պարունակուացաւ, չօն իր աստիճանին ու երկու թիգնա կայսերուն բարեկամական յարարերուն իւնանոյց համար պատիւնի ու բուժ ընջանաւեցաւ: Գուտան է Քենտունին ի 10ին ասմէկ ինչպատճ ըկ խառըուելու առեն ուրիշ պարագաներ մէկան զպատահելով՝ շասա լրապիրներ ասինք առին շափազանց բութեր տարածելու: Հագեստան թիգնու կայսեր կողմանէն քի չի քոք Դաշնապեցի դաշնապ զօրու թիւառին՝ չունդարիայի ապատամին թիւ անդորրակից եղող 1-ի հայի առատամինները եւս ու զիւլու համար եղած պահանջմանն ը է և զնելու մասք չէ, համար պահանջ զի Սույնիանը բազմացեր է ու առանց ստպանականութեան կայսեր հետ բարեկամապար խոսակցելով՝ որպասի թիւ առատամիք անձնանց մերարեւ բառած յօդուածին մուռն իւնանու: Անկարելի է որ առանձին մէկ մուռիմ գաղտնակից մը՝ առանձին անհրաժեշտ կայսեր բարեկամապար առաջնական զպատահութեան զիւլու ու իւնանու ականջ չը բառի: Իրաք այ ան մէծ ընդունելու թիւնը՝ որով մեծամիան կողարք համանեան գեւապան պատուեց, առեն սուս ու մաս ըստիրը կը նայէ ու յօս կու առց որ առ գործքք յօդուած մը անանց կը ընդունայ որ երկու արքունիքն ալիքարար նկուտամամբ գոհ կը ըրանի:


三

ԱՐԵՎԻՑ, Հականեմքերի 19: Սպանիս յանկարծու-
կուն գեղքը մը պատահեցաւ, որուն հետեւ ուժիւ-
ները շատ մեծ կրնացին ըլլալ, եթէ ըլլառի չիս-
փանու կը: Աս բանու ինչու ուղարկու ըլլադիրը Հականեմ-
քերի Խին Մասրբանի գրաւած նահանջէ մը տան-
ըզ՝ առանկ կը պատճէ:

Հոկտեմբերի 17-ին թագուհին կը տան հազարա-
մետ քիլոյ վերապահ կունեն ըստ է որ հիմանութեա-
պաշտօնեաները պետք է հանեն, որպէսիւն թա-
ղաւորին հաճայ չեն : Կոմիտ կարծելով որ թագու-
հին կատակ է բնեն, ուստե՛ շարժմանը որ հիմանու-
թեա պաշտօնեաները ինչպահ ծառացութիւնները ըրած են :
Բաներն առ միջնակի մէջ եղած ատեն՝ անոյն 18-ին
թագուհին նաևակ մը կը բնագունի, որուն մէջ թա-
ղաւոր ստիգմազախան կերպով մը թագուհին կը
յարգութեր որ նիւթ զինքը պաշտօնեից գահերեց նար-
գայշաբան ու անօր պաշտօնակիցներուն համեմէն շա-
տով աղոստ : Թագուհին ասով իր յառ անտառ դի-
տաւորութեանը մէջ աւելի եւս կը հաստատուի ու
անյապաշ բանը Նորվյշեպին կիմացրին : Ասիրյա-
նանդասակս պաշտօնեից նոր հոգ մ' ընելով՝ ոմանց
հետ մէկտեղ կ' ըստչէ որ հրատ արքին է հրուժարմատն
թա զին ոյ անձակը թագուհուց կը ստորի նաւ-
դաշին քիչ մը եւարը պատասխան տարով՝ անձոց
հրաւորութիւնը պահպանի, եւ առ նոր պաշտօնեաները
կը զին : Դշտուագա զօրապետը պաշտօնեից գահե-
րեց ու պատերազմի պաշտօնեաց, Պալատու զօրապե-
տը ներքին դրժոց, Պ. Ռ. Ա. Ա. Ե. եւ մատից, Պ.
Մանուկյան՝ պարագանեան, Գործադիր կունը՝ որ ի իս-
պոնա Սպանիացի գետպան Է՝ արտօրին դրժոց, Պ.
Պուտիկիես՝ Ապանիացոց խոսքու զացաց նաւա-
տորման հրամանապր, ծավական զօրութեան, իսկ
վաճառականութեան ու հրադարակական շինուա-
ծոց պաշտօնեաները ներքին դրժոց պաշտօնապրութիւնից
հետ կը մտնան : Խոր քայլ նոր պաշտօնեաներուն
չորսը՝ Դշտուագա, Պալատու, Վումենական ու Բանե-
ական պրոնունկացի, ի իսպանական գրադաւուն ըստին է առաջա-
դիւն երդամ ըրին : Ես յանկարծական փոփօխու-
թիւնը բարը Մասրիսի է և մոնաւ անու ակրիւթանցից
մէջ շատ դէշ աղջ եղութիւն ըստ, քանի զի առ-
հասարակ ոյնութեան կարծուեցաւ որ տէրութիւնը
զօրապետութեանը խաղ մը կը խորդու կը բացց

անօպէն սպոնտինամի դէմ՝ յայտաբարութիւն ձիւ
առողջութիւն:

(Ըստուսի 25ին 25 հորդու ու կապացի ասհմանը կեցող Անհետու ոյ պահանորդներուն վրայ յարձակեցին. Անհացիք մրձակայք բերդեն սկսան զմաննք դնդակածել ու վճռուէ, բայց անոդուտ, թաւու. որ առող Բորդու կազմվեք աշխի կատարով բերդին վրայ այ յարձակեցան ու մեծ քայլութեամբ պատերազմելով աիրեցին, Երդին մէջ 2000 Մինհացի ու 120 մէրդ աւօժք կար, իոկ յարձակովները 120 բարգուկադի են. ասոնք 7 հորդ վիճաւոր կամ մուտք ունեցան, իսկ Անհետու կազմանէ 74 հորդ մուտք կը սկսաւ: Ընդ զիացաւոց լրագիրները բարդուկացիներուն քայլութեամբ պատերազմելուն վրայ միաբան կը պայցեն:



Արմենակ Տուքը սահմանական է և մատակար ա.

Ա Տ Ա Ա Կ Մ Ե Վ Ե Ր

ՕՐԵԱՆ-ՏԻՊՈՒՆԻՐԻ- ԱՐԱՅ

Աշուաց, Հեն, ու Կաբէնակ:

Եթի որ մինչքըսին բարեխառնաթինը մինչեւ
մէկ որոշ տասինան պատճեն է և փոք ինչուառ
ըստ (այս բնիքն 32 աստիճան ըստ Փոքր. Աշասի),
որի որ սպազմագործ ձևուանու տառած արք առ ճանաւ-
զայթնեւուան տիրութենան կը պատահի, առ տառա-
չառաց կամ Սասկի կը տառածեն, որի որ արքի բար-
ձի բաց եթէ տարածեան պահելովը՝ մարդուց մը-
զը օրինակ թիֆ քաշուից կամ թամարտուար, պահ-
վարը տառած կը բացացանիւ կը տառած:

Серг. Егор от ма կերպով մը առաջտոնիք բարեխառա-
չութիւնը մէկ սարցու առահեճանիք մը կը համուի, որ
սա ի՞ որոտեածեց, բայտիքու ըստի, ան տուն
ամերիտոն մէջ Երան ջօր պղափէ ճառաւերիւնքու որ,
վար իշխալու առենունն կը սահմ, ու իրարա. Հետ
միտուուրը՝ հատ հառ գետին իշխան, որն որ Զիւն
կը բառա, առանց զետունն վայ ժայվիլը, ձևառուն բայ-
եկարագին է և թէ ճիւնը առ կերպով կը կադառի,
ունիւնքին սարցից շիշ. Բնու, որ առա ու Ծովուն
ինսաւ ու Ծունք իշխան իսպան մը մէջ պղաց ու խո-
թեւս ըստուն, կը առանու որ ճիւն կամ սնան համա-
շամեծ կը համարեն: Հետօնանին առանք ենթեն-

շատուր կը կազմաքի : Ձրսորացի առջևու պիտիրա-
ցու թշնախոր երգիբանելու մէջ շատ անզամ առ
կերպով ծիր կը կազմաք . Ծնէլուն և ծափերը զշու-
շութեանք կը զցցնէ , ի վերը այս ամսունցի պա-
տեր շատ հետ բարակ առա զա մէ կը կազեն , եւ են
որ պատ օդի հասնակ մը ներս մանենքու ըլլայ , իսկ
ցին մէջ ձեռն ծերեւ կամ հասեր կը տեսնենք : Ա-
ռապետութիւն կը պատահ , որ Տեղաբարքի մազամ մը
հիւ ընթառ մերժ խո ցի մը մէջ պատահանք , ոյս
ինքն պարունակ մէկը պատահանք մը կապելով , ներ
պահ ոգ մաս : Անդս խցին մէջ եղած դպրոցին ուս-
ուեցա , ու ձեռն հասերու նման սկսաւ վար իւթա-
քակ , Շար եւ որիները Եմուգերիայի մէջ շատ ան-
դամ տար նման գէպքերու պատահեցան , ու այս
Զէմբլայի վրու ծերեալ Հարմանացիները կը պատճեն
որ ուսամ յանչեցինք արտաքին սպին հաւ խո-
ռաներն ունեն ձեռն կը բար ու գետնից կիւնուր :
Ձևան յառակ ընթառթիւնը իրեն արաւարց կարգի
թիւնէ եւ անինն ու իր մասքուր ներմակ զցյն է :
Անդէւսն թիւնը անինից յասու՞ կը դայ , որ իր տո-
րութիւնը զանգուածին (մէկի եղած սուլինին) հւա-
համանական մէկից շատ աւելի է , իսկ ներմակու-
թեան պատճենուր պղպիկ պղպիկ մասունցիներն են ,
սրանցն որ լայզզգրուած է . անդ համար այ է որ
եւ ծովուն պատահ առ թշնախ երաւայ . Բայս ծնել

ծառայութեան ալ ծերպակ կը լսոյ : Խայր պիտի
փայտ վրայ գիշտ երև բյոր նէ շատ ծամից կը լսոյ :
Երկիրն ամեն կազմեր ճամփ երևունք որոշ բարձրա-
թեան մէջ ձիւն կը զանուի, բայց հասարակում էն
կեզ ի բարձրակեր պաշտ աւելի յառաջ կ'երթին
նէ, համակարգութեան մէջ այօշտի աւելի շատ ու յա-
նուի կը գոնես : Հիւսիսացին բաւու ի համ աւդրանքը
Ապրիլ, Մայիս ու Յնին տմբունքը 10 օրու ամ մէջ
9 սրբ մինչ կա զայ, ու եկած ձիւնց մէկ ժամու-
մէջ 2-3 մասնաւագ կը բարձրանայ : Առ ալ զի-
տուեցաւ, որ ու երկիրներաւ մէջ մըրբի ելլեւէն
ուստի ուստի խիս ձիւն կա ուս :

Հնան հաստեղութեան ձեւերը պայմանակի իրարիլ: առար-
բեր Են, որ անհամանը կիսումք բախչէ շատ սննդամ՝
ինանուացու ու զեղչաբեր են, ու պարօք փայլունու-
թեամբ որ արեգակնա մառապարին նեւը ևս կը ցո-
րացնեն: Կիսու մեծ ըլլովու ըլլան աւ, մըրիկի նշան
կը համարաի: Եթրոյ առաջ ճիշտելին եւորդ բարե-
խունութիւնը շատ փոք իշխան ըլլովով՝ չի ինաւու ու կ
անեն, ին բանաւոթիւն ու պատճառել, ձեռն ե-
րեւոր նաւը ու բարակ կեղծեաւ (Խաղաղեաւ) մը ծած-
կուած կերեւոց, որն որ ցօցի կամերինեւուն պէտ
զցոյթ տեսակ տեսուկ ու փայլուն զժեւորից ևս կը
ցորացնի: Անկէ եւորց յներուն ասմանըն ու ծառա-
ռուն տերեւ ներուն քայ մաղված թել թել առաւ-
ցի կորուամբ կը տեսումին, որնք իրենց բարակու-
թեաւ ու առաջ առ առ

Պ. Դամբէլ Դամբէլ Առաստան ըրման Հայքու-
թովեան առաջարկ թեսնը մէջ կը զայցէ, որ
Եպոնուրիկ իցաց Ճամանակի հունական ու զե-
լեցիկ ճեղով ծին զայր աւօս։ Աշխանիկ, կը-
տ, և զարս բիշն ելլելը յաւաց միու փախութ-
ուրաք որ օրուան վրա կրու առաջի, ու ընտիր-
ելք Նեփացն իրենց առաջանանելու առաջ ըե-
ւը պրացն էն։ Ճամանակ ելլելն որ մը յաւաց
Առաջքարակն ու պրանակն իր, ովք մը պատ-
ճառ։ Աշխանիկ Ծերմանակը պատաշն իտն է
առաջն մաս էաւ, ու ամենին հայ մաս իտն է

Եկան ու ա գառակ եւ երբ վարդացին, Մաճախ զբա
շ ա մասնելով կարծեցին որ Հայերն այ տպատամի-
ներուն կազմն էն, անոր համար սկսած կատաղու-
թեամբ ու բարրարասի պես տեսքը թափել ու կաչ
կարսութեալ կառել, քանի մը մարդ ալ ապանելոցին:
Հիմա Դամասկոսանիսայի կառավագան վայելում զա-
րապեար քաղաքը երբեւ ապատամբ պատմելու հա-
մար 40,000 արծաթ ֆիորդին տուգանք դրաւ: բայց
անոնք Ազգի մուլտ սեպուհին աղիքատագիր մը ասրագ
ծ անուցնի որ իրմանը կայսեր միջան հաւատարիմ մնա-
ցած էն և միշտն ապատամբներէն սախրուելով՝ տ-
նօնց զրօն բացած էն: Կառ վայ Վայելում թ ա-
նոնց պատահինց որ տուգանքէն աղասելու: Հա-
մար՝ հաստատուն վասաներով և ապահով վիր-
անքան (Սաքսերուն ձեռքարով) ցուցնեն որ ապա-
տամբնեան ամենին մամակից եղան չեն: Խոկ
Աւարցի Հայերը կես մը Պաճաներէն հեռու ը-
լաբար, կես մ'ալ իրմանը պիրմակ շեղըր բննելով՝ պա-
տերապին առանեները պատ մը շերտեցն, միայն ձեռ-
քի թիմն եղած 400,000 արծ ֆիորդին Պաշութեան
թղթէ տակիր կառավարութիւնն առաւ ու տեղի
հիմնակ հիմնակ ընկաղագիր տուռ, ինչպէս ըստը
Մաճախատանի մէջ ու կ'ընէ, բայց ինչ հասուցուն
ըսերիցը զեռ յայտնի է:

1995-2010: 100% 2012-2015: 100%

ԱԶԴԱՆՅԻՆ ՏԵՇԱԿՈՒԹԻՒՆ
ՀԵՅՎԱՆԻ ՄԵԾ ԸՆ ԼԵԽ ՄՌ ԿԸ ՊԼ.21
Կուռօս անոն բատիրը կը պատճէ որ ԱՆգ-
ուելսիքը Գին Գուլը զ Եղինչ մօս Երիւանին արեւ-
ման կողմի ու Երասի դեմքն աշ Եղիքքին փայ-
եղած իրան մէկ մասը փիեր է : Արդէն յայսնի էր
որ ընթան առկի շատ առաս համբային աղ կամ ա-
զումակ (Քայ Բառալ) կոյ: 1822ին պատահած
զ ի տնաշարքի ասեն աս չեռն աղ խսիռած էր, ու
Տիմա բողոքավին փրկչովը՝ այնափ աղ Երկւան երա-
օր Երկու ապրւան մ շ չիկինոր հանուիլ: Կործա-
րիները լերան կործանիլու նշանները յատարձնե-
ակոնները՝ իսկըն Տեռ ացան ու անվաս ճար-
պիցան:

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅՈՒԹ

Աշակերդի 100 ընթացքի փետրվ. 107 ½,,	»,	½	»
Դիմ. 300 Փրանք՝	127	»,	2 »
Մինչում 300 Պատկան միքը՝	105 ½,,	»,	2 »
Վաճառք 2 պատկան աշերքի՝	10-50,,	»,	0 »
Տարածությ 100 քառ. մ (մաքեր.)	236 ½,,	»,	2 »
Դարպահական 300 Փրանք՝	127	»,	2 »
Մինչում 300 Առաջարկական միքը՝	98	»,	2 »
Բարեգ. 300 Փրանք՝	127 ½,,	»,	2 »
Արքայի առ. Մաք. 120 Փետր. 107 ½,,	»,	3	»

Στοιούς γενεράτορες της ομοσπονδίας είχε πάντα στην αρχή της η Ελλάς, μεταξύ των οποίων οι πρώτοι ήταν οι Αθηναίοι, οι οποίοι έγιναν οι πρώτοι που δημιούργησαν την Ελληνική Δημοκρατία, η οποία ήταν η πρώτη δημοκρατία στην ιστορία.